

## Գրախոսական

### Le Lectionnaire de Jérusalem en Arménie

Հայագետ Charles Renoux, շարումակելով իր արժեքաւոր ուսումնափրութիւնը ճաշոց Գրի Վրայ, մոր հատոր մը եւս լոյս ընծայած է 1989 բուհն, « Երուսաղեմեան ճաշոցը Հայաստամի մէջ » տիտղոսին տակ, *Patrologia Orientalis* մատեմաշարով ( թիւ 200 ):

Բովամդակութիւն .- Հատորը կը բաղկամայ 137 էջերէ, հետեւեալ բաժանումներով: Նախարամ ( էջ 5 ), Համառոտագրութիւնը ( 6 ), Մատեմագրութիւն ( 7-10 ), Ներածութիւն ( 11-12 ), Գլուխ Ա. ճաշոցը Հայկական գրուածքներու մէջ ( 13-48 ). Գլուխ Բ. ճաշոցի տարբեր տիպարները ( 49-72 ). Գլուխ Գ. ճաշոցի Զեռագիրները. 1.- Հիմնական ցուցակներ ( 73-74 ). 2.- Ցամկիմ սահմանները ( 74-75 ). 3.- Ճաշոցներու Տեղագրական Ցամկի ( 76-106 ), որ կը պարունակէ 344 ձեռագիր ճաշոցներ՝ լման կամ պակասաւոր. 4.- Ճաշոցներու Ժամանակագրական Ցամկ ( 106-115 ) 5.- Ճաշոցներու Տիպարանական Ցամկ ( 115-124 ): Եզրակացութիւն ( 124 ):

Ապա յաջորդաբար տրուած են Ցամկերը, 1. Աստուածաշաշական Ցողումներու, 2. Հայերէն Զեռագիրներու, 3. Հիմն Հեղիմակներու եւ ամուսն Երկերուն, 4. Արդի Հեղիմակներու և 5. Վերլուծական Վերմագրուած ( 125-135 ), Հատորը կը Վերջամայ Նիւթերու Ցամկով ( 136-137 ).

Խնչպէս կը տեսմուի Վերոգրեալ Բովամդակութեաններ, Հեղիմակէն մեծ ջամք եւ Երկար ժամանակ իլած է 344 Ճաշոցներու քննութիւնը ու դասաւորումը: Իր Շիւրիմ հոգեւիմ Ցուիրուած մէկը միայն կրթար յամնն առնել այդպիսի ծամր աշխատամբ մը: Charles Renoux իր աշխատումակութեամ մոր պացոյց մը եւս կու տայ իր այս հատորով:

Նկատողութիւններ .- Այսպիսի աշխատութիւն մը ի հարկէ չէր կրմար ըլլալ ամբերի: Ուստի քամի մը նկատողութիւններ կու տամք ստորեւ:

1 .- Էջ 18, ծմբ. 43 .- Ստեփանոս Սիւմեցիի մահուամ թուականը յայտնի է, 735. ուրեմն հարցամիջը աւելորդ է:

2 .- Էջ 38-44 .- Գրիգոր Վկայասէրի եւ իր գործակցիմ Կիրակոս Վարդապետի կատարած աշխատամբի մասին գրուած զոյց մը յիշատակարամներէն կը հասկցուի թէ առաջինը Տօմամակի ( = ծաշոց ) մէջ քառասում վեց տօմերու համար սահմանած է աստուածաշաշական մասնայտուկ ըմբերցուածներ, բայց գործիմ ամբողջութիւնը գլուխ չհամած վախճաններ է, պատուիրելով իր գործակցիմ անփոյք չգտնուի այդ գործիմ համելու, « այլ յամկի ըմբերցուածով ըստ արժամին »: Ըստ այսմ Կիրակոս Վարդապետն ալ կատարեր է Երեսում տօմերու կարգաւորումը « ըմբերցուածովն եւ մարտիրոջալութ »:

Տաշեամի ձեռագրաց Ցուցակին մէջ կը կարդամք. « Գրիգոր Վկայասէրն . . . կարգէ տօմից նոց ( սրբոց ) գիրս մարգարեականս եւ առաքելականս, աւետարանականս խորիդաւորս » ( էջ 25 ):

Հ. Ա. Վ. Աւգերեամի « Լիակատար Վարք Սրբոց » աշխատափրութեամ մէջ կը տեսմէնք Կիրակոս Վարդապետի յիշատակարամին սա տողերը. « Քառասում եւ վեց Տօն ( իմա՞ըմբերցուած տօմից ) սուրբ հայրապետն կարգեաց, եւ Երեսում ես տրուաս յաւելի, որ իմիմ եօթամասում եւ վեց »: ( ԺԱ, Հատոր, էջ 28 ):

Հայ Եկեղեցւոյ Տօմացոյցիմ մէջ գտնուող սուրբերու տօմախմբութիւնը աւելի համեխառութելու համար Վկայասէրի վերահսկողութեամբ կատարուած եմ ամոնցմէ ոմամց վարքերուն Առ Քարգմանութիւններմ ալ: Տես Սիոն, 1967, էջ 430:

3.- Էջ 63. - 1310 - 1312 թուակամը աւելի նիշդ պիտի ըլլար ըսել ԺԴ Դարու սկիզբը, եւ ոչ թէ 13րդ դարու:

4.- Էջ 69, ՏԱՅ, 13, ուր Բարքամը համար ըսուած է թէ Կովկասեամ Հայաստամի մէկ քաղաքն է: Ըստ ակմարկուած յիշտակարամիմ Բարբամը աւամը կը գտնուի Ամժիտ (Համձիթ) գաւառիմ մէջ, որ Չորրորդ Հայք Յահանգիմ կը պատկանի:

5.- Էջ 112.- Երեւամի թիւ 4557 ձեռագիրը, 1500 թուակամով, աւելի նիշդ պիտի ըլլար դմել ԺԵ. Դարուն, փոխամակ ԺԶ-ի:

6.- Էջ 113, Ամամապէս նոր Զուղայի թիւ 209 ձեռագիրը, 1800 թուակամով, աւելի նիշդ պիտի ըլլար դմել ԺԶ. Դարուն, քան թէ ԺԵ:

7.- Էջ 126, առաջիմ սիւմակիմ սկիզբի տողը պակաս կը թուի, սպասելի էր N.P. եւ Alep:

Charles Renouxի այս ուսումնասիրութիւնը Հայկակամ ճաշոցիմ վրայ, որ իիմ ատեմ Տօմամակ կը կոչուէր, կարեւոր յաւելում մըն է Ընթերցուածներու Գիրքիմ Առիդաւած աշխատութիւններու շարքին, եւ մեծապէս օգտակար պիտի ըլլայ նոյն Յիւթով զբաղող բանասէրներուն:

Ն. Արք. Շովակամ

